

ԱԿՏԲՈՒՆՔ ԲՆԱԱՐԴՈՒԹԵԱՆ

Դաս է . Հողային նիրերու վրայ :

Ի՞շտիս օդը , ջուրը և հուրը , այսպէս ալ հողը հիները տարերաց մէկը սեպեցին . թէպէտ և ետքի քիմիաբարները աւելի շուտով հաւանեցան ըսելու թէ հող ըսածնին չէ թէ միայն պարզ մարմին մը չէ , հապա շատ տեսակ նիւթերէ խառնուած . այսու ամենայնիւ կարծէին թէ հողն որ ուրիշ նիւթերէ բաժնելու ըլլան՝ պէտք է որ անոր մէկ մասը մնայ՝ որ հողուն բուն տարին է կ'ըսէին , և զասիկայ կը համարէին ուկոյն բաղադրիչ նիւթերէն մէկը :

Իսկ հիմա ռամկօրէն հող որ կ'ըսենք կ'իմանանք աւազի կամ գայլախազի , կաւի , կրի բաղադրութիւն մը . ասոր գոյնը մէջի եղած մետաղական ու բուսական նիւթերուն համեմատ կը զանազանի , աս նիւթերս են երկթի թթուիկ , մանկանեզի թթուիկ և այն . իսկ բուսական և կենդանական մնացորդները հողին պարարտութիւն տուող մասունքներն են :

Իսկ բնալուծաբար հող բառը որոշնանակութիւն մը չունի , բայց է այլ և այլ զուտ մարմնոց բաղադրութիւն մը , ինչպէս են գայլախազ , զուտ պաղեղ , կիր , և այն . որոնց վրայ համառօտ մը պիտի խօսինք , որչափ որ բնալուծութեան կը վերաբերի , մնացածը թողով հանքաբանութեան :

Պայլախակ . Հասարակ աւազին մէջ եղած կարծը ու փայլուն մանր հատիկները , կրանիթին վրայ տեսնուած ձերմակ ու փայլուն կէտերը , լեռան բիւրեղ կամ վանակն ըսուածը , որ անօթներու ու բաժակներու ձեերով կը կտրուի , յեսանաբարը , երկանաբարը , կայծահան քարը , ակատը , սարդեղունգը , ոփաղը որոնցմէ զարդեր կը շինուին , բոլորն ալ դրեմէ զուտ գայլախազ են : Ի՞սիկայ երբ ամենազուտ կ'ըլլայ , բոլորովին ձերմակ է , հալոցներու կրակով չհալիր , և թթուներով ալ չըսէտուիր :

Եղանակ . Ա անակն կամ լեռան բիւրեղ ըսուած գայլախազը սաստիկ թափանցիկ ու պայծառ նիւթ մըն է , մեղք որ բանելը դժուար է իրեն կարծրութեանը պատճառաւա , և անհալ ըլլալուն կաղպարով թափելու ալ չգար : Ա ասանկ ըլլալուն կը մտածուէր , որ եթէ ուրիշ նիւթի մը հետ խառնուելով կարելի ըլլար զանիկայ հալեցընելը , միանգամայն պահելով իրեն թափանցիւթիւնը , արուեստից մեծ օգուտ եղած կ'ըլլար : — Եւ յիրաւի աս բանս յաջողեցաւ . և թթուիկները՝ որ մետաղաց թթուածնի հետ բաղադրութիւն մըն են , գայլախազին չուլիչ՝ նիւթերն սեպուեցան , որովհետեւ ասոնք այլեւ այլ չափով գայլախազին կամ ործաքարին հետ միանալով կրակով այնպէս կը կակըցընեն որ ձկուն նիւթ մը կ'ըլլայ ու ամէն ձեի կու գայ : Աւստի ապակէգործութեն մէջ սովորական գործածուած ձուլիչ նիւթերն են փոթասը , սոտան , կիրը , կապարի թթուիկը :

Ո՞իսյն փոթասը ու սոտան ործաքարի հետ խառնուելով անանկ մէկ ապակի մը կը շինուի որ սովորական գործածութեան չգար : Ա երջի ատեններս անանկ ապակի մըն ալ հնարուեցաւ , որ ծնարակի՝ պէս լաթի կամ թղթի մը վրայ վրձինով քսուելով՝ չթողուր որ այրին , և թէ որ բոցին բոնես ան կտորը միայն կը ծակի , բայց կրակը քովի կտորներուն չանցնիր :

Պատուհանի ու հայլիի ապակիներուն ու սովորական շիներուն ու գաւաթներուն գայլախազին ձուլիչ նիւթերն են սոտան ու կիրը . ասոնց չափէն ու նիւթին մաքրութենէն կը կախուի շինուած ապակիներուն տարբերութիւնը . իսկ ռամկօրէն պունիլիա ըսուած շիներուն գոյնը երկաթի թթուիկէ առաջ կուգայ :

Իսկ ազնիւ ապակեղինաց համար , ինչպէս են Պոհեմիայի ապակիները՝ որ իրենց ձերմկութեան ու թեթևութեն համար շատ յարգի են , որուն էլլու ը-

սուած ապակին որ տեսաբանութեան գործիքներու կը գործածուի , կը զրուի փոթաս և կիր հանդերձ զուտ ու մաքուր գայլախազով , վասն զի սոտան որչափ ալ մաքուր ըլլայ ապակիին կապոյտ գոյն մը կու տայ , ասոր համար ալ աս տեսակ ազ նիւ ապակեղէններու մէջ չգործածուիր : — Երուեստական բիւրեղ , Քլնու էլքու ապակի ( ուսկից հեռաղիտակներու աւարկայկաններ կը շնուին ) և սուտ գոհար շինելու համար՝ կը գործածուին մաքուր որձաքար ու փոթաս և կապարի թթուիկ : Իսկ թէ նոյն նիւթերուն մէջ կապարի թթուիկին տեղը՝ անագի թթուիկ գործածես , թափանցկութիւնը կը կորսրնցընէ ու կ'ըլլայ Ճերմակ գրակոնտիկոն <sup>1</sup> :

Ապակէգործները ապակիէ ու գրակոնտիկոնէ փողեր ալ կը շնուն , որ ետքը մասնաւոր կանթեղի մը բոցով ամէն ձե կ'առնեն ու բնալուծութեան հարկաւոր անօթներ կ'ըլլան , ինչպէս նաև բնաբանական խաղալիկներ , զոր օրինակ կարապներ ու ջրին մէջ ելլող իջնող արձաններ և այլն . աս բամս շատ դիւրին չէ , հապա պէտք է որ ապակիին նիւթը միակերպ հալած ըլլայ , և անանկ քաշելու և փշելու է որ պղտիկութեան մէջ ալ աղուոր ձեւեր առնէ . կրնայ նոյն նիւթով ամենաբարակ ու սաստիկ ճրկուն թեւեր քաշուիլ , որոնք մետաքսի պէս կը հիւսուին , ու կերպասներ ալ կը բանուին որ ոսկի թելի պէս կը փալփի ու ոսկիէն զպանաղանիր : Հռոմայու և Աենետից մանրանկար միւսիոններն <sup>2</sup> ալ նոյն նիւթէն շինուած են :

Դառնաւոր ապակի . Ապակին այլ և այլ գունով ներկելու համար բաւական է առջի ըսած նիւթերուն մէջ աւելցընես կտորիկ մը մետաղական թթուիկ , որոնց մէջ գլխաւոր գործածուածներն ասոնք են .

Կարմրին համար՝ կասսիոսի ծիրա-

նիին <sup>1</sup> լուծուածը և պղնձի նախաթթւթուիկը <sup>2</sup> :

Կապուտին համար՝ քոպալթի թթուիկ :

Կանաչին համար՝ քրոմի թթուիկ , կրկնաթթուիկ պղնձի <sup>3</sup> :

Դեղինին համար՝ կապարի քրոմային թթուիկ և կապարի թթուիկի :

Ունիշակի համար՝ մանկանէզի թթուիկ :

Աւ համար՝ երկթի մանկանէզի ու քոպալթի թթուիկներ միատեղ խառնած :

Այս գունագոյն ապակիները եկեղեցեաց պատուհաններուն համար կը գործածուէին հին ատենը :

Իսկ արուեստական կամսուած գոհարներու համար ապակիի նիւթին տեղ , վերը զրած արուեստական բիւրեղին նիւթը կը գործածուի , և նոյն վերի ըսած թթուիկներով կը գումաւորի համեմատ չափով , անանկ որ ուզած գոհարիդ գոյնը առնեն , ինչպէս տապազիոն , կարկեչան , զմուխտ , շափիւզայ , մեղեսիկ , ծովակն , սուտակն , և այլն <sup>4</sup> :

Դայլախազի բաղադրութիւնը . Դայլախազը թթուածնի ու զուտ գայլախազի կամ որձաքարի բաղադրութիւնն է . ինչուան 1807 հողերու կարգը սեպուած էր , և կ'ըսուէր ապակելի հող : Այս ատենները Տէվի ցցուցած ըլլալով՝ թէ փոթասն ու սոտան թթուածնի ու մետաղի մը բաղադրութիւն են կամ թթուիկ , անկէց հետեւեցաւ թէ ուրեմն գայլախազն ալ մետաղի մը թթուիկ է . բայց զուտ գայլախազը հազիւ 12 տարի մը կայ որ գտաւ Պերզէլիոս , որ մութկաղնի գունով նիւթ մի է . մետաղաց փայլունութիւնը չունի , և ոչ ալ անոնց պէս ջերմութեան ու ելեքտրականութեան հաղորդիչ :

Հիմա գայլախազը թթու կը սեպուի

<sup>1</sup> Գլ . Pourpre de Cassius.

<sup>2</sup> Գլ . Protoxide de cuivre.

<sup>3</sup> Գլ . Bioxide de cuivre.

<sup>4</sup> Գլ . Chromate de plomb.

<sup>5</sup> Տէս . Բաղմ . Բ . 137 :

1 Թէպէս և աս բառիս Ճիշդ նշանակութիւնը չքիացուիր . բայց մենք ըստ ոմանց գործածութեանը դլ . Էռալ ու աճ . Բնէ ըսուածին տեղը դրինք :

2 Իտ . Mosaica.

քան թէ թթուիկ . վասն զի շատ մար-  
մաց հետ թթուի օրէնքներով կը բա-  
ղադրուի . զոր օրինակ մետաղական  
թթուիկներու հետ միանալով վասնք  
կը չեղոքացընէ<sup>1</sup> , և անոնցմով աղեր կը  
ձեանայ որ կ'ըսուին գայլախազուտ :  
Ուստի ապակիներու վրայ խօսելու ա-  
տենիս արհեստական կերպով պէտք  
էր ըսէինք , Պոհէմիայի ապակին փո-  
թասի գայլախազուտ է միացեալ կրի  
գայլախազուտի հետ , և այլն :

Գայլախազը զապակին կը գծէ , ա-  
նոր համար սուտ գոհարներն ու դիտա-  
կի առարկայկանները սրբելու ատեն՝  
նայելու է որ ջնջոցին վրայ փոշի ըլլայ .  
որովհետեւ փոշոյն մէջ գայլախազի  
ամենամանր մասունք կան , որ սրբելու  
ատենդ ապակին գիծ գիծ կ'ընեն . ա-  
մենէն աւելի բրդեղնով սրբելէն զգու-  
շանալու է , վասն զի ալ շատ փոշի բռնո-  
ղը առ է . իսկ լաւը բարակ կաշն է :

Պաղլեղահաղ . Ինչպէս գայլախազը ,  
այսպէս ալ պաղլեղի հողը 1807էն՝ի  
վեր թթուիկի կարգ կը սեպուէր . իսկ  
զուտ պաղլեղը գտնուեցաւ 1827էն  
Ո ոչլերի ձեռքով , որ մոխրագոյն փոշի  
մըն է ու շփուելով մետաղական փայ-  
լունութիւն մը կ'առնու . և երբ տաք-  
ցընես ու թթուածնի մէջ խոթես՝  
այնպէս պայծառ կը վառի որ իր լոյսը  
արևուն հետ միայն կրնայ բաղդատուիլ .  
առ վաւածը կամ թէ ըսէնք թթուա-  
ծնի հետ միացածը կ'ըլլայ պաղլեղ :

Լորինդոն<sup>2</sup> ըսուած գոհարը որ բը-  
նութեան մէջ կը գտուի , ուրիշ բան չէ՝  
բայց եթէ կամոնաւոր ձեռվ բիւրեղա-  
ցած զուտ պաղլեղ . դեռ ինչուան հի-  
մա բնալուծութեամբ անկարելի եղաւ  
ասոր նման բիւրեղներ ձեացընել բայց  
յուսահատելի բան չէ . վասն զի ահա  
Պէքրէլ գաղղիայի բնաբանը , ելեք-  
տրական տկար բայց անընդհատ զօրու-  
թեամբը բիւրեղացուց շատ տեսակ  
նիւթեր , որոնք ինչուան ան ատեն բը-

<sup>1</sup> Բնալուծօրէն վերանաւ ուներակ կըսուի  
թթուին և թթուիկին մէկանդ միանալով երկու-  
քին ալ զօրութիւնը եղանիլ :

<sup>2</sup> Գ. կ. Corindon.

նութեան մէջ միայն կը գտուէին , և  
շնած բիւրեղներն բաւական մեծկակ  
ու մաքուր են . բնաբանութեան ու  
բնալուծութեան միացեալ զօրութեա-  
նը սահման դնել ըլլար . մանաւանդ  
թէ յուսալի է որ օր մը չէ օր մը բնու-  
թեան գաղտնիքը երեան պիտի ելլէ .  
վասն զի բնութիւնն ալ ուրիշ բան չէ ,  
բայց եթէ բնալուծութեան մեծ գոր-  
ծարան մը , որուն մէջ կը շինուին այն-  
չափ հրաշալի բաղադրութիւններ :

Լորինդոնը ադամանդէն ետև ամե-  
նէն կարծը մարմինն է , և երկրիս խո-  
րերը կը գտուին այլեայլ գոյներով .  
կրակի պէս կարմիրը կարկեհան կ'ը-  
սուի , լւմննի գեղինը արևելեան տպա-  
զին , կապուտը արևելեան շափիւղայ ,  
մանիշակին կամ ծիրանեգոյնը մեղե-  
սիկ արևելեան : Այ գոհարներուս ա-  
մենէն աւելի յարգիներն Ծափէթ լեռ-  
նէն ելածներն են . անոր համար ա-  
րևելեան անուն կը տրուի իրենց . բայց  
ականագործները արևելեան ըսելով ա-  
ւելի քարին աղէկ տեսակը կ'իմանան՝  
քան թէ անոր ելած տեղը :

Անդապակ<sup>1</sup> . Լորինդոնի փոշիի ու եր-  
կրթի թթուիկի բաղադրութիւն մի է ,  
բնութեան մէջ ալ կը դտուի , բայց քիչ .  
շատ կարծը ըլլալուն այլեայլ նիւթեր  
յղկելու կը գործածուի . ինչպէս նաև  
բնալուծական ու գեղօրէից շատ նիւ-  
թերը՝ որ օդ առնելով կրնան աւրուիլ ,  
կը դրուին այնպիսի շիշերու մէջ , որոնց  
կուլը ու խցանը աս նիւթովս մաշած  
ըլլալով , ամենայն կերպով ամուր կը  
գոցուի , ու օդ չկրնաը մէջը թափան-  
ցել . և երբեմն ան աստիճան մէկմէկու  
կպած կ'ըլլան շիշն ու խիցը , որ աւելի  
կը կոտրուի քան թէ կ'ելլէ . ան ատեն  
պէտք է շիշին վիզը քիչ մը ատեն ձրա-  
գի բոցին բռնել , որ ջերմութեամբ ընդ-  
արձակելով խիցը դիւրաւ կ'ելլէ :

Լու , Կառներ . Պաղլեղահողը ամէն  
կաւերու հիմն է , և անկէց է իրենց  
սաստիկ կրակներու դէմառանց հալե-  
լու դիմանալը , ինչպէս որ յայտնի կ'ե-

րեայ բնալուծական բութակներու ու ցողացիկ վառարաններու աղիւսներէն : Կաւերը բաղադրած են գայլախազէ , պաղլեղէ ու ջրէ . հասարակ կաւերուն մէջ աս նիւթերէս զատ կան նաև աւազ , կիր ու քիչ մըն ալ երկթի թըթուիկ , որն որ աղիւսներուն , կղմինտըրներուն և ուրիշ պտուկներուն դեղին կամ կարմիր գոյն մը կու տայ : Ի՞ն կաւերն որ միայն աւազ ու պաղլեղէ բաղադրած են , ամենէն աւելի ջերմութիւն կը ցոլացընեն : Պտուկներն ու պնակները հասարակ կաւէ շինուած ըլլալուն՝ շատ տաքի չեն դիմանար : Ի՞նիւ պնակեղէնները ձերմակ կաւով մը շինուած են՝ որուն մէջ երկթի թըթուիկ չկայ . թըթուելէն ետև ծակուկէն կ'ըլլան , անոր համար պէտք է զանոնք ապիկել , որ մէջը դրուած հեղանիւթը չկաթկըլթի :

Կապարի ու անագի թթուիկները խեցեղէն անօթներն ապիկելու գլսաւոր նիւթերն են . ան ապիկին որ կապարի թթուիկով շինուած է թափանցիկ կ'ըլլայ , և ապնիւ ու ձերմակ պընակները օծելու կը գործածուի . իսկ անագի թթուիկով շինուածները ընդհակառակն անթափանց ու ձերմակ են , և հասարակ խեցեղէնները ապիկելու կը գործածուի՝ անոնց կարմիր գոյնը ծածկելու համար : Լարմիագոյն պտուկներն ու խեցիներն ուրիշ բան չեն , բայց եմէ շապիկած պնակեղէններ , որոնց կաւը մէկմէկէ աւելի հաստ կամ բարակ կ'ըլլայ : Խտրուրական ըսուած հռչակաւոր անօթներն ալ կարմիր շապիկած խեցիներ են . բայց հասարակ պտուկներէն վեր են իրենց զանգուածին նրբութեամբն ու թեթեռութեամբը , ձևերուն պարզութեամբը , և վրայի եղածնկարքներուն ու գոյներուն կենդանութեամբը :

## ԲՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

## Ցեսարանուրիս :

Ո Յ Ս Ը դեռ իրեն սեպհական յատկութիւններ ալ ունի , որ աւելի գիտութեան կողմանէ մտածելով շատ զարմանալի են , քան թէ գործնականի կողմանէ : Ի՞ս յատկութիւններն են լիկնակ բեկրեկումը , Ծաւականութիւնը ու Տարանջատութիւնը :

(Ծափանցիկ մարմնոց մէջ , կամ մանաւանդ բիւրեղներու մէջ կան տեսակներ , որ կրկնակ բեկրեկման յատկութիւն ունին . ինչպէս են բիւրեղացեալ կիր ածխուտը<sup>1</sup> կամ խալանտայի սփաթը<sup>2</sup> : Ի՞ս յատկութիւնը ոչ հեղանիւթները և ոչ կազերը ունին :

(Ծակ որ սփաթին կամ անոր նման մարմայ մը վրայ լրւոյ ձառագայթ մը ինկնայ , ձառագայթը բիւրեղին մէջէն անցնելէն ետե՛ դուրս ելլելու ատեն երկու կը բաժնուի : Ո՞եկը կ'ըսուի սովորական ձառագայթ , որուն ընթացքը բեկրեկման սովորական օրինաց համեմատ կ'ըլլայ : Ո՞եկալը կ'ըսուի անսովոր ձառագայթ , որ ուրիշ ուղղութիւն մը կ'առնէ . և պարզ բեկրեկման օրէնքէն տարբեր գժուարակնամիւն օրինաց տակ կ'ինկնայ :

Ծիւրեղին մէջը մակարդակ մը կայ որ գլխաւոր հատուած կ'ըսուի , և մասնաւոր յատկութիւն ունի : Ո Յ Ս Օ Յ Ձառագայթ մը որ աս մակարդակին վրայ կ'ինկնայ , երկու ուրիշ ձառագայթ կը բաժնուի , և անսովոր ձառագայթը նոյն մակարդակին վրայ կը մնայ , որ է անկման մակարդակը կամ գլխաւոր հատուածը : Խակ թէ որ անկման մակարդակը գլխաւոր հատուածին մակարդակի մը ուղղութիւնը կ'առնէ :

Երկայն կ'երթայ հոս խօսելը թէ

<sup>1</sup> Գլ . Carbonate de chaux cristallisé.

<sup>2</sup> Գլ . Spath.